


## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



## Առագաստաշոր բրաձուկն :

Ո՞Ե՞Ծ ծովու մէջ բնակող ձկներուն ամենէն վեհանձնը, ամենէն զօրաւորը և ամենէն աւելի լաւ զինեալը թրածկան ցեղն է : Ի՞ս անունը կուտանք սովորաբար ան ամէն ձկներուն որոնց վերի ծնօտին ոսկորը թրի ձեռով երկրն ցած է, թէպէտ և բնական պատմութիւնը զանոնք այլևայլ դասի կը վերածէ . մենք ալ լազմավիպիս Ա տարուան մէջ խօսած ենք ասոր մէկ ցեղին վրայ : Իսկ հիմակուան դրածնիս լուագաստաւոր<sup>1</sup> ըսուած տեսակն է : Ի՞սոր մեծ տեսակին երկայնութիւնը տամնը հինգ, քսան և երթեմն ինչուան երսուն ոտնաշափ կ'ըլլայ, իսկ քթին ոսկորը մարմնոյն երրորդ մասին չափ է . աս ահագին զէնքովը, ուժով ճարպիկ ու յանդուզն բնութեամբը շատ անդամկէտերու ու շանսաձկներու հետ ալ կը կռուըտի ու կը յաղթէ, և թէ

<sup>1</sup> ՏՀ. Գլւց պաւոււ :<sup>2</sup> Գլ. Porte-glaive voilier.

որ բնութեամբ անոնց պէս կատաղի ալ ըլլար՝ Ովկիանոսին ամենէն սարսափելի գազանը կրնար սեպուիլ . բայց բարեբազդաբար շատ վեհանձն է, և ինչուան անօթութենէն սաստիկ չնեղուի՝ ուրիշ ձկներու և մանսաւանդ մնարդկանց վրայ չյարձակիր, ոմանք ալ միայն ծովու խոտերով կ'ապրին . աս բանիս համար լ ասփէտ անուանի բնապատումը առիւծ ծովու կը կոչէ զասոնք : Ի՞ս հանգարտ բնաւորութիւննին աւելի կ'երեւնայ իրենց ընկերախրութեամբը, այնպէս որ միշտ շատը մէկէն կը թափառին ու իրարմէ չեն զատուիր . իրենց ուժին վրայ վստահացած կը լողան, և ուրիշ որ և իցէ գազանի տեղ տալու համար իրենց ձամբէն չեն խոտորիր . թէպէտ և իրենք ուրիշի վնաս չեն ըներ, բայց իրենց պատիւն ալ կ'ուզեն որ պահուի, և թէ որ յանկարծ օտար կէտ մը իրենց ընկերութիւնը խոռվէ՝ ամենայն քաջութեամբ կը կռուըտին, ջանալով որ կէտին պոչին միայն չպա-

տահին, որուն մէկ զարնուածքը բաւական է զիրենք մեռցնելու . ուստի ամենայն զգուշութեամբ անոր աջ ու ձախ կողմը կը պաշարեն՝ ու ջրին տակը մննելով ու օդին մէջ ցատքելով ամէն կողմէն զանիկայ կը վիրաւորեն, անանկ որ միշտ կէտը յաղթուած կը փախչի, ծովուն ընդարձակութիւնը իր արիւնովը ներկելով : Ե՞րնպէս վարպետութեամբ կը յաղթէ նաև կոկորդիլուներուն, ջրին խորը իջնելով և շիտակ դէպ ՚ի վեր ելելով՝ անոր փորը կը պատուէ : Իսոյց երբեմն ալ իր յանդրդնութեանը զոհ կ'ըլլայ . վասն զի նաւերուն ուժով երթալու ատենն ալ անոնց վրայ կը յարձկի, ու չկրնալով ինքզինքը բռնէլ՝ քիթը նաւուն կողին մէջ կը խրի ու կը բռնուի, և զինքը պատելու համար շատ անգամ այնչափ ուժ կու տայ որ քիթը կը կոտրէ կը թողու ու ինքը կը փախչի :

Դրած պատկերնիս առագաստաւոր թրածկան ամենին պղտի տեսակն է, փորուն տակը արծաթազոյն է, վրան մընագոյն ու թեփով պատած, ու երկայնութիւնը ութը տասը ոտքէն աւելի ըլլար, իրեն վերի ու վարի ծամելիքը և քիմքը նուրբ ակռայներով պատած է, թրին երկայնութիւնը երկու իրեք ոտքէն եղ ու սրածայր : Իրեն կարգէ դուրս յատկութիւնը կռնըկին վրայի լուղակն է, որ երկնագոյն ու մութ կարմիր բըծերով կաշի մըն է, ծոծրակէն ինչուան պոշը . ասիկայ ջրին մէջ կը բարձրանայ ու կը կլորնայ և առագաստի տեղ կը բանի . ասոր համար է որ աս տեսակին անունը ։ Իսագաստաւոր թրածուկն դրած էն : Ե՞րկիայ չէ թէ միայն մրրկէ ցլախնար, հապա ան ատեն աւելի ծովուն երեսը կ'երեւայ ու մանր ձկները կորսայ . աս բանիս համար նաւաստիները զասիկայ փոթորկի նշան կը սեպեն . միսն ալ քանի որ պղտի է՝ շատ համեղ կ'ըլլայ, բայց մեծնալով շատ կը դիրնայ ու սաստիկ եղոտ ըլլալուն դժուար կը մարսուի . զասիկայ որսալը շատ դժուար է, վասն զի իր ճարպիկ ու արագ շարժուածքովը արձէններէ դիւ-

րաւ կազատի, իսկ ուռկանի մէջ որ փակուի՝ բոլոր կը բզրկատէ ու կը փախչի : Ե՞ս ասանկ ըլլալուն՝ մարդ կարծէ թէ աս ձուկս միայն ծերութենէ պէտք է որ մեռնի . բայց անանկ չէ, ինքն ալ իր թշնամին ունի, որ որչափ խեղճ ու չնցին բան մի է՝ այնչափ աւելի անգութ է . ասիկայ պղտի միջատ մըն է որ կ'երթայ անոնց կամլուզակին կամ ականջին կամ ուրիշ փափուկ տեղը կը կայի, ու կը սկսի անոր մարմինը ողջ ողջ կրծել . խեղճ ձկան վրայ աս անընդհանքէն կատաղութիւն մը կու գայ, կը սկսի կայծակի պէս արագ լողալ, ջրէն դուրս ցատքել ու ծովուն խորը իջնել, ու ինքզինքը նաւերուն ու ժայռերուն զարնել, որպէս զի ան տանջանքէն ազատի . երբեմն ալ ինքզինքը ցամաքը նետելով սաստիկ ձգձգուելով ու ճապկըտելով կը մեռնի, և տեսնողը շատ անգամ ցիմանար անոր պատճառը :

## ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ

Ե՞ս 8 եւալ տարուան ։ ոնտոնի համաշարհական արուեստից հանդիսաղրութենին ետև ամէն ազգ յորդորուեցան նցյն տեսակ օգտակար հանդէմներն իրենց երկրին մէջն ալ նորոգելու, գիտնալով թէ որչափ խրախոյս ու յորդոր կ'ըլլայ անով ամէն ազգի երկրագործութեանը, ճարտարութեանը և ձեռագործներուն : Ե՞րդ կարելի բան է արդեօք մեր ազգային ճարտարութեան ալ հանդիսաղրութիւն մը ընել գալ տարուան այսինքն 1853 մէջ, և ինչ կարդ ու կանոն սահմանելու է՝ որ ազգին ամէն վիճակի մարդկանց ալ օգտակար ըլլայ :